




ՎԱՆԻ

ԵՐԱՄԵԱՆ

ՎԱՐԺԱՐԱՆԸ



1914



373
4-22

60 Monsieur

MAR 20 10


3
22

Sergey Petrovitch Olschietz
Ex Vice-Consul de Van,
Au Ministère des Affaires Étrangères
St. Pétersbourg
Russie

ՎԱՆԻ

ԵՐԱՄԵԱՆ

ՎԱՐԺԱՐԱՆԸ



Տպագրութիւն

Վ. ԵՒ Հ. ՏԷՐ - ՆԵՐՍԷՍԵԱՆ

Կ. ՊՈԼԻՍ

07 AUG 2013

ՎԱՆԻ ԵՐԱՄԵԱՆ ՎԱՐՃԱՐԱՆԸ

« Կեսերը ոչ միշտ մ'ե, ոչ ալ նաճոյք մը,
ապ ընտ. մը՝ գոր պատմինը պատուով կրել »:

(Ճճճ Սրուարք Միլ):

ԴՊՐՈՅԻՆ, ՀԻՄՆԵՐԿՈՒԹԻՒՆԸ. — Վերջին
Ռուս-Տաճկական պատերազմի աղէտներէն
յնտոյ երբ հարիւրաւոր որբ եւ ազրատ պա-
տանիներ կը թափառէին փողոցները, երի-
տասարդ աչազուրկ ուսուցիչ մը, Համբար-
ձում Երամեան 11 տարեկանին ծաղկահար եւ
14 տարեկանէն որբ՝ իւր դաստիարակ Վանե-
ցի ծանօթ բանաստեղծ Տիգրան Ամիրճան-
եանի հայրական խնամոց ներքեւ կրթուած,
կը կազմէ (13 Յուլիս 1878) «Խնամատար»
անուն ընկերութիւն մը, ազրատ եւ որբ
ուշիմ մանուկները կրթելով ուսուցիչներ եւ
կղերցուներ պատրաստելու նպատակաւ:
Շուտով ընկերութեան անդամոց թիւը, ամեն
դասակարգէ, 80-ը կ'անցնի եւ շարաթական
ու ամսական վճարներով ինչպէս եւ Վա-
նէն, Պոլսէն եւ արտասահմանէն ստացուած
նպաստներով 25-է աւելի մանուկներ եւ
պատանիներ կ'ընդունին ընկերութեան խը-
նամբը, յանձնուելով պարկեշտ ընտանիք-



59779-66

ներու. իսկ անոնց կրթութեան հոգը կ'ըստանձնեն Երամեանն ու Ամիրճանեանը՝ Ս. Յակոբի ծխական վարժարանին մէջ:

Պատերազմը եւ 1879-ի երաշտը առաջ կը բերեն ընդհանուր թանկութիւն, նախանշան 80-81ի հանրաժանօթ սովին եւ «Խնամատար»ը նախ Վանի մէջ հանգանակութիւն մը կատարելով 150 ոսկի կը հաւաքէ ի նպաստ կարօտելոց. ասկէ վերջ կը դիմուի Թիֆլիզի «Մշակ» եւ «Մեղու Հայաստանի» թերթերուն ինչպէս եւ Մկրտիչ Սանասարեանցին, որք կը փութան առաջին օգնութիւնները հասցնել: 1880-ին որբերը կը տեղափոխուին քաղաքի Կարմրուոր վանքը ուր եւ կը բացուի Վանի առաջին հայ որբանոցը՝ Երամեանի տեսչութեան ներքեւ. հոն այցելաբար դասեր կ'աւանդէր նաեւ Ամիրճանեան: Այս առթիւ «Խնամատար»ը կ'արժանանայ հոգելոյս ներսէս Պատրիարքի Կոնդակին: Երկու տարի վերջ ընկերութեան լուծուելովը՝ մէջտեղ կը մնային 25 սաներ, զորս Երամեան քաղաք կը փոխադրէ, միայնակ ստանձնելով անոնց նիւթական եւ ուսումնական պիտոյից մատակարարութիւնը, ընդունելով նաեւ ցորեկօթիկ թոշակաւորներ, որով եւ Դպրոցը մինչեւ 1903 կը կոչուի «Վանի Հայկական Որբանոցի վարժարան» իսկ այնուհետեւ 25-ամեակին առթիւ «Երամեան վարժարան»:

Գիշերօթիկ որբերէն առաջին շրջանաւարտները վկայական կ'ընդունին 1886ին եւ կը կազմեն այն օրէն ի վեր մայր հաստատութեան ուսուցչական խմբի կորիզը եւ ամենատոկուն յնակը՝ Երամեանի տաժանելի եւ բեղմնաւոր գործունէութեան: Միւսները յաջորդ երկամեայ շրջանին կ'աւարտեն եւ ոմանք գործի ասպարէզը կը մտնեն: Գիշերօթիկ դրութեան վերջ կը դրուի 1888ին, տնտեսական աննպաստ պայմաններու ներքեւ անհնար դառնալով շարունակել զայն:

Երամեան, իւր ստանձնած ծանր բռնը պատուով կրելու համար, ստիպուած էր մէկ կողմէ ամեն անգամ մէկ ժամու չափ ծամբայ քաշելով շուկայ երթալ նուէր կամ թոշակ զանձեղու եւ միւս կողմէ զրաւոր դիմումներ ընել Վանէն դուրս նպաստներ ձեռք բերելու համար. իսկ դրամ պակասած ատեն փոխառութեան կը դիմէր իւր անձնական գոյքերը կամ սուներ գրաւի դնելով: Միեւնոյն միջոցին ոյժ կուտար գրադարանի եւ զիտական թանգարանի կազմութեան եւ ոչինչ կը խնայէր ուսուցչական խումբը բնիկ եւ դրսեցի կարողագոյն ոյժերով զօրացնելու համար, ինքն ալ ստանձնելով բարձրագոյն կարգերու կրօնի, հայերէնի, պատմութեան եւ մատենագրութեան դասերը: Այսպէս, զանազան տեղերէ առաջարկուած հրա-

պուրիչ պաշտօններն ալ մերժելով, նա իւր կեանքի նպատակը կ'ընտրէ իւր հիմնած վարժարանին պահպանումը. իւր գործունէութեան իբր կանոն կը գծէ, ի գին ամեն զոհողութեան, ընել այդ հաստատութեան մէջ ամեն բան լաւ եւ եթէ կարելի է լաւագոյն: Իւր բոլոր յոգնութեանց մէջ կազդոյր եւ բոլոր վիշտերուն սիրտիւնքը կը փնտռէր ընթերցանութեան մէջ, ջանալով ծանօթանալ նաեւ Ֆրանսերէնին:

Թէեւ թոշակաւոր աշակերտաց թիւը երթալով կ'աճէր, բայց ծախսերը անհամեմատ աւելի բարձրանալով, 80ական թուականի վերջերը՝ Երամեան կը պարտաւորուէր իւր միակ հօրենական կալուածը՝ (տունն ու պարտէզը) ձեռքէ հանել, իւր սիրական վարժարանը շարունակել կարենալու համար: 80-ական թուականի վերջերէն սկսեալ դպրոցը կենթարկուի մերթ րնդ մերթ նաեւ քաղաքական հալածանքներու, (յանախակի քմահաճ խուզարկութիւնները, հիմնադիր-անօրէնի ենթարկուիլը խիստ հարցաքննութիւններու եւ հակողութեան տակ առնուիլը, ազգային եւ եկեղեցական պատմութեան ինչպէս եւ մարմնամարզի դասերուն դէմ լարուցում ապարդիւն դժուարութիւնները եւլն, եւլն):

Մինչ այս մինչ այն, վրայ կը հասնին

95-ի աշնան ալան-թալանը եւ սարսափները: Այստեղ ի դէպ է ընթերցողաց ուշադրութեան ներկայացնել նոյն տառնները Վանայ մէջ իբրեւ միսիոնարուհի գործող Ամերիկացի Տօրթէօր Միս Բէմպլի մէկ նամակը՝ ուղղուած 96 թուականի սկիզբները Անգլիացի հայասէր Կանանց Միութեան յանձնաժողովին, որ իր կարգին կը կցէ անոր հետեւեալ Կոչը.

«Հետեւեալ Կոչի մէջ պարունակեալ մեծ եւ կարեւոր խնդիրները նկատելով, կը համարձակինք անոր ծանօթացումը խնդրել միջոցաւն անոնց, որոնք մասնաւոր կերպով կ'զբաղին դաստիարակութեան նուիրական գործով: Կոչը արդէն ինքնին պերճախօս է, հետեւաբար մեր կողմանէ անոր հոգեյոյզ պարունակութիւնը շեշտելու կարիք չ'կայ:

«Բարիքը՝ զոր այս կոչը հայ Բեստալոցցին ըրած է, չ'կրնար մեռնիլ: Ան՝ ամբողջական զորձակցութիւն մ'է կեանքերուն անոնց՝ որք եկած են իր ազդեցութեան ներքեւ եւ որոնք պիտի ապրին յաջորդ սերունդները օրհնելու: Սակայն ջանալու ենք որ այդ ազդեցութիւնը փոխանակ պակսելու, ա՛լ աւելի աճի, եւ որպէսզի Համբարձում Էփ. Երամեանի այս նուիրական գործը շարունակուի, կը խնդրենք Ձեզմէ որ մեզի օգնէք՝ դրկելով դրամական այն գումարը, որուն համար

Միս Քէմպը կ'աշխատի: Հանգուցեալ Բրօնի-
Ֆառքէզի կենդանագրի մը վրայ արծանա-
գրրած խօսքերը կրնան մ'իւշնոյն հաւասար
եղտութեամբ ըսուիլ այս նուիրուած հայ
դաստիարակի համար. —

«Անաատիկ մրութեան եզերքներու վրայ լոյս կայ,
Անդունդները անկոխտեղի կանաչութիւն մը կը
ցուցնեն,
Բոյրօշոյ առատ մը կայ, կես զիշերուան մեջ,
Երբեակ տեսութիւն մը կայ, սաստիկ կուրութեան մեջ.
Եւ դուն այս տեսակ տեսութիւն մ' ունիս»:

Միսիս Մասէլին Գօլ

Պատուակալ Գանձ. Կանանց Հայոց նպատակ Ծօնախն,
3 Թրեպոլիս Բօս. Ս. Ո.

Միսիս Մէրի Հիւսթըն

Պատուակալ Քարտ. Կանանց Հայոց նպատակ Ծօնախն
32 Ֆօլգետօն Բօս. Ս. Ո.»



Համբարձում Երամեան

Նամակ Տօքթ. Միս. Կրէյս Քէմպլի.

«Այն թախանձագին եւ ևրկարատեւ դիմումները՝ որք եղած են Հայոց «Նպաստ»ի համար, եւ այն առատածեռն պատասխանը՝ որուն արժանացած են, դժուարին կը դարձնեն նոր խնդիրներ ներկայացնելու Արեւմտեան առատածեռնութեան, այն միջոցներէն զատ, որոցմով հոգին եւ մարմինը մէկտեղ կը պահուին: Սակայն ժողովրդի մը կեանքին մէջ, որպիսին է Հայոցը, որք կը փափաքին զարգացման եւ դաստիարակութեան, կան բաներ որոնք ուտելիքէ աւելի անհրաժեշտ են: Հայոց ստացուածքներու ամենէն կարեւորներէն մէկը եւ ան որ իրենց ազգային բոլոր աղէտներու մէջ սոսկալիօրէն կեղեքուած է, անոնց դպրոցներն են:

«Վանի դաստիարակութեան պատմութենէն (որ շատ նոր է,) միայն կ'ուզէի ըսել թէ ամենագլխաւոր դաստիարակներէն մին — ըստ իս ամենէն նուիրուած եւ օգտակար Հայ դաստիարակը — Համբարձում Էփ. Երամեանն է, մարդ մը՝ որ իր պատանեկութեան 11-րդ տարիքէն սկսեալ կուրցած է եւ որ սակայն իր ամբողջ կրթու-

թիւեր ստացած է հոս . Վանի մէջ իր անհատական ջանքերով եւ բնական կարողութեամբ — (կրնայի բնել հանճարով) որով Ամենակարողը օժտած է զանիկայ : Աղբատ , աննշան եւ առանց ո՛րեւէ օրինակի եւ կամ պատենութեանց , այսօր անիկա իր ազգային լեզուի , գրականութեան , պատմութեան , ինչպէս նաեւ բնդհանուր եւ սրբազան պատմութեանց տիրացած է , եւ գրեթէ նոյնչափ ալ ծանօթ է ֆրանսերէն լեզուի եւ գրականութեան . մէկ խօսքով լաւ դաստիարակուած մարդ մ'է : Տասնութ տարի առաջ անիկա հաս Ռբբանոց մը հաստատելու գաղափարը յղացաւ . — Խիստ անհրաժեշտ ձեռնարկ մը : Քանի մը տեղացի Հայերու օգնութեամբ եւ իր կողմէն ալ անհուն աշխատանք եւ զոհողութիւն ընելով , նա հաստատեց եւ գործունէութեան մէջ դրաւ քանի մը տարի լաւ կազմակերպուած եւ լաւ տնտեսուած Ռբբանոց մը : Սակայն զօրաւոր բարեկեաններու պակասութեան եւ կամ այս ձեռնարկը գրաքննութեան ենթարկուած այս թիւրք նահանգէն մինչեւ հետոնները ծանօթացնելու անկարողութեան պատճառաւ , նա չ'կրցաւ ծրի հաստատութեան մը ծախքերուն դիմանալ , եւ ուստի հետզհետէ իր ոյժերը գործածեց տղայոց համար անհատական դպրոց մը շի-

նելու : Այս դպրոցը տակաւին կը կրէ « Ռբբանոց » անունը եւ շարունակ իր աշակերտներու ցանկին մէջ 40-է աւելի որբեր կը պահէ , որոնք կ'ընդունին ծրի ուսում եւ դասազիրք : Սակայն կամաց կամաց գրեթէ անյաղթելի արգելքներու — իր ամբողջական կուրութիւնը , աղքատութիւնը , դպրոցական յարմար դասազրքերու պակասը , առարկաներու եւ կարասեաց , ինչպէս նաեւ նոյն խակ իր սիրելի ձեռնարկը տեղաւորելու յատուկ շէնքի մը չ'գոյութիւնը — դիմադրելով՝ անիկա շարունակեց իր գործը տարուէ տարի , իր ուսուցիչները դաստիարակեց , շատերը իր որբ աշակերտներէն առնուած , եւ միեւնոյն ժամանակ անխոնջ կերպով իր ուսման պաշարը աւելցնելու աշխատելով , մինչեւ որ այժմ ինք եւ իր դպրոցը՝ որոշապէս Վանի բնիկ ուսուցիչներու եւ դպրոցներու ցանկի բարձրագոյն տեղը կը կենան : Անիկա 8 ուսուցիչներէ բաղկացեալ ուսումնական մարմին մ' ունի , բոլորը իր միջոցաւ դաստիարակուած եւ որոնք իրենց վարպետին ամենէն եռանդուն եւ նուիրուած հետեւողներն են : Արդարեւ շատ սրտառուջ տեսարան մ'է դիտել սոյն ուսուցչական կանաւը , իրենց կոյր վարպետը , իրենց բոլոր խօսակցութեանց կեդրոնը , մէջերնին առնելով կէս օրէ վերջ , օղախոխութեան

եղած: Նա արդէն 7 կարգ ընթացաւարտ հասցուցած է, եւ իբրեւ անձնական վկայութիւն մը կրնամ ըսել թէ՛ « Համբարձումեան » դպրոցի ընթացաւարտները յաճախ կը ճանչնամ իրենց առնական ընթացքէն եւ իրենցմէ խնդրուած ո՛ր եւ է գործ ընելու ատակութենէն: Այսինքն թէ՛ այս դպրոցի մէջ աւանդուած դաստիարակութիւնը գործնական է, ժողովրդեան իրական պէտքերուն յարմարցուած եւ այս պատճառաւ իր ընթացաւարտները կը փնտռուին վաճառականներէ եւ ուրիշներէ հո՛ն, ուր գործնական կարողութեան եւ պատրաստութեան կարիք կայ:

« Ասկէ զատ այս վարժարանը մատուցած է եւ դեռ կը մատուցանէ հասարակութեան անգնահատելի ծառայութիւն մը՝ ըլլալով իբրեւ օրինակ եւ մղիչ ոյժ ուրիշ դպրոցներու: Անիկա եղած է ամենէն զօրաւոր ազդակներէն մին, բոլոր միւս դպրոցները ներկայ համեմատական բարձրութեան հասցնողը, ուստի եւ իր անկումին անխուսափելիօրէն պիտի հետեւի միւս բոլոր դպրոցներու կրթական չափանիշներու ընդհանուր անկումը:

« Նախորդ մի քանի տարիներու ընթացքին, սոյն դպրոցի դրամական յաջողութիւնը այնչափ մ' եղած է որ կրցած է՝ հոգալ ըն-

թացիկ ծախսերը եւ թողուլ ուսուցիչներուն ամսական մէկէ մինչեւ երկու ու կէս օսմ. լիրա. քանի մը տարի աւագ-ուսուցիչը կարող եղած է իր ամենէն լաւ վճարք ընդունող օգնականներու հաշիւները մաքրել: Քանի մը տարի ալ ան նեղութիւն քաշած չէ բացը գոցելու: Անցած տարի թէեւ կրթական տեսակէտէն շատ յաջող տարի մը եղած է, սակայն եւ այնպէս վարպետը զգաց թէ մուտքերու չափազանց մեծ թիւը զինք կը վստահացնէ թեթեւ կերպով բարձրացնելու դպրոցի տարեկան պիւտճէն — 250 օսմ. լիրայի գումարի մը: Աշնան եռամսէին ընկալագրերը 100 օսմ. ոսկիի հասան: Յակայն, անկէ վերջ հասարակութեան վրայ եկաւ տագնապներու շեղջակոյտը, բոլոր գործերը դադրեցան, ամբողջ գիւղերը կոչոպտուեցան եւ կամ վախէն ցիր ու ցան եղան եւ ասիկա ի հարկէ իր անմիջական ազդեցութիւնը ունեցաւ դպրոցի վրայ: Ծնողքներէն շատերը, որ նախապէս վճարելու կարողութիւն ունէին, ծանր կորուստներու ենթարկուեցան, այնպէս որ ծեռուան շրջանի ընկալագրերը իջան Պիինջեւ 30 օսմ. լիրայէ աւելի պակաս գումարի մը, իսկ տարուան մնացեալ շրջանի համար վարպետը կ'ըսէ թէ ամենէն շատ հազիւ 20 օսմ. լիրա կրնայ գանձել եւ այս յոյսն ալ

երթարով աւելի կը տկարանայ: Իւր 200 աշակերտներէն հազիւ 100 հոգի կրնան ս'ելէ բան վճարել եւ ասիկա խոստացուած թոշակի լոկ փոքրիկ կոտորակն է, եւ սակայն, ինչպէս ինքը կ'ըսէ, իր խիղճը չպիտի թողու զինք՝ աշակերտները այս խաւար ժամանակ դպրոցէն դուրս հանելու, մինչեւ որ բացարձակապէս չստիպուի:

«Մէկ խօսքով այս «Հայ Բեստալոցցին» 18 տարուան սաստիկ նուիրուած աշխատութենէն յետոյ, կը տեսնէ որ 100 օսմ. լիրայի պակասութեան պատճառաւ իւր փայտիայած գործը կործանման վտանգի մէջ է: Ես պարտք կ'զգամ իրեն օգնելու, եւ Եւրոպայի ընտել, թէ եւ մուրացկանութիւնը շատ քիչ կը սիրեմ, սակայն կ'զգամ թէ չեմ կրնար թողուլ որ խիստ յարգի եւ անհրաժեշտ հաստատութիւն մը կործանուի: Աւստի եթէ այս կարօտ վիճակը իմացուի, մարդկային յառաջդիմութեան համար աշխատող քանի մը բարեկամներ, որոց Աստուած կարողութիւն պարգեւած է, կրնան յառաջ գալ եւ հանգանակութիւն մ'ընել տեւական բարիքի մը համար, որովհետեւ այս երկրի մէջ եթէ **մեկ** պատճառաւ դպրոց մը մէկ անդամ զոցուի, այլեւս ենթակայ է յախտնանս զոց մնալու»:


Երէյա Գեւորգի

Վերոյիշեալ կոչերը կ'սկսին արձագանգ գտնել Ենգլիայի մէջ եւ արդէն կարեւոր գումար մը կը հանգանակուի յանուն «Երամնան վարժարան»ի, երբ Յունիսի ջարդերու զոյժը՝ Ենգլիոյ հանրային ուշադրութիւնը կը դարձնէ դէպի Վանայ կուսակալութեան մէջ որբացած եւ այրիացած բիւրաւոր թշուառները:

1896-ի Յունիսի սարսափելի աղէտներէն յետոյ ապրողները կապուտ-կողոպուտ, յուսահատ եւ լքուած՝ ո'չ շուկայի եւ ո'չ դպրոցի վրայ կը մտածէին: Երամնան գործի վերակսելու նշանը կ'ուտայ, ըստ սովորութեան իւր դպրոցը Օգոստոս 1-ին վերաբացուած յայտարարելով: Հետզհետէ կը հաւաքուին ողջ մնացող աշակերտները: 100-է աւելի, շրջանաւարտ եւ թերաւարտ, սրախողխող կամ գնդակահար կոտորուած էին նախորդ Յունիսին, ընդ որս եւ իւր անդրանիկ սան-ուսուցիչներէն մին. երկու ուսուցիչ ալ կոտորածին յաջորդող համաճարակներուն զոհ կ'երթային: Մնացած ուսուցիչներու հետ քանի մ'ուրիշներ ալ պաշտօնի կանչուելով՝ կը վերակազմուի խումբը՝ որ յանձն կ'առնէ մ'նչեւ մէկ տարի կէս ամսականով ծառայել: Տակաւ ազ-

զային և միսիոնարական դպրոցներն ալ կը վերաբացուին, և ճնողք, ի տես դպրոցական գործունէութեան, իրենք ալ սրտապնդուած՝ շուկայի կեանքը կը վերսկսին: Տարի մը յետոյ Երամեան շրջանաւարտից ութերորդ կարգը կը հանէր միայն մէկ հոգիով, զի միւս ընկերները ջարդուած էին: 1897-ի Օգոստոսին կը կատարուէր 19-րդ շրջանի բացման հանդէսը, ի ներկայութեան խուռն բազմութեան, և ցոյց տրուած բարոյական և նիւթական բազարերութիւնը կը նպատակէր պիւտնէի բարձրացման: Յաջորդ տարին աշակերտները և բարեկամներ զբարոցի քանոնակը կ'ողջունէին համակրական ցոյցով մը: Դպրոցը կը շարունակէր այնուհետև տալ ամեն տարի շրջանաւարտներ: Բայց մինչ մէկ կողմանէ ծախսերը կը բազմապատկուէին, միւս կողմանէ սղութեան և ուրիշ պատճառներով հասողթի տարիները կը նուազէին: Այդ ատեն Օրմանեան Պատրիարք նպատուից անտուկէն գումարով մը և Վանեցի Մ. Պատրոս Տ. Պօղոսեանի միջոցաւ Պօլսոյ հրապարակի վրայ 120 օսմ. ոսկիի հանգանակութիւն մը կատարել տալով, (1901-2) օգնութեան կը հասնի:

59779-66



Մամբան վարժարանի շէնքը



ՔՍԱՆԶԻՆԳՈՄԵՍԿԸ . — Վարժարանը դեռ վարձու շէնքի մէջ էր: 1903-4 ին իր սաները հանգանակութեան մը կը ձեռնարկեն, որուն կը մասնակցին նաեւ Եգիպտահայք, առաջնորդ ^{Գալեթ} Մանակ եպս. Ալվաթեանի հրաւերով եւ Մարկոսով պէջի նախածեռնութեամբ: Կեդրոնական թաղի մը մէջ գետին մը կը գնուի դպրոցի սեփական երկյարկանի շէնք մը կը կառուցուի եւ Երամեանին կը նուիրուի իբր վարձ իւր 25-ամեայ կրթական ծառայութեան: Քսանինգամեակին առթիւ հոգեւոյս Խրիմեան կաթողիկոս տուած է հետեւեալ կոնդակը.—

«Մկրտիչ ծառայ Յիսուսի Քրիստոս եւն. եւն. Մեծայարգ Համբարձումայ երամեան, Տիմոթայի Հայկական Որբանոց-Վարժարանի եւ բազմամեայ արդիւնաւոր պաշտօնէի յուսուցչական ասպարիզի, նարագաս որդւոյ Մայր-Արոսոյս, նուիրեմք ողջոյն եւ օրհնութիւն նայրապետական:

«Վաստակը վաստակաւորիդ եւ բազմաժամանակեայն ազգօգուտ ջանք քո ի դրժուարատար ասպարէզիդ, ուսուցչութեանն ասեմ, եւ առաւելագոյն զոնողութեանցն պահպանութեամբ որդեգրաց յառանձին հաստատութեան այդօրինակ համբերատար ոգով եւ անընկճելի եռանդեամբ ի վաղ ժամանակէ ծանօթ մեզ գտլով, չեն պիտոյ մերձաւորագոյն վկայութեանց: Արդիս՝ յորժամ ժամ է վաստակոցն վարձատրու-

Թեան եւ աշխատանացն գնահատման, թէ եւ ոչ բովանդակապէս, զի յայս օրինակ առիթն առաւել բանք շրայլին զանազան դրուատիւք, քան նիւթական քաջա երութիւնք, մխիթարեաց այդու եւս խրախուսանօք, ո՞ կրթասէր մշակ, որքան զբազում լուսաւորս առաւել ուսատու հանդիսացար լուսաւորն ով զմիտս բազմաց, որք յուսով լուսոյն գիտութեան առ քեզ դիմէին: Եւ մեզ ի ճան է աստանօք դրուատել նշմարտապէս, եթէ որ կարօտաւորն էիր առաջնորդի՝ բազմաց խարխաւիեոյց եղեր առաջնորդ, որ զուրկ ի մխիթարութենէ երկրաւորին էիր, զբազումս մխիթարեալ՝ մխիթարութեան երկնաւորին գիտակա արարեր, որ ծարաւին նառազայթից իմանա ի լուսոյն էիր զբազումս նառազայթից լուսոյ գիտութեան յանդիման կացուցեր, որ աղերս պարկուն առ մեծատունս էիր աշխարհիս՝ զբազումս ի սովն ոց կշտապինդ հացին լցուցեր, մատակարարելով աննախանձ հոգւով լոյս, գիտութիւն եւ հաց հանապազօրեայ, եւ այսօր իբրեւ երախտաւոր որ ի բազմայ երախտաւորելոց արժանապէս ընդունիս գիտխարէնն:

«Եւ մեր իբրեւ հայր հնարակաց եւ Հայրապետ լրութեան ազգիս, զնահատեալ արժանազէս զվաստակա քո եւ զաշխարհանս, սովին հայրապետական կոնդակաւ մերով յայտնելով քեզ զգործնակութիւն

մեր եւ զշնորհակախս հանդերձ հովուապետական խնդակցութեամբ, օրհնուք առ յաւէտ զքեզ, զքանար, զյարկդ լուսաւորութեան եւ կրթութեան, զբարերարս եւ զնախանձաւոր օժանդակիչդ կրթարանիդ, զուսուցիչս հանդերձ աշակերտելովք: Մաղթեմք՝ զի յազոդեսցէ քեզ Փրկիչն կատարել եւ զյինամեայ յոքե կանն վաստակոցդ առաւել յաջող եւ ի բարեդէպ հանգամանս: Եւ որքան զոհեալ կայք յանձնականէ Ձերոյ շնդ սեւիհական քրտանցն՝ ինքնին տէրն լիցի վարձահատոյց աստ արդէւհաւոր փոխանակութեամբ եւ ի հանդերձելումս անանց փառօք:

«Օրհնեսցէ՛ Տէր. զնախանձեւնողք, զաշխատաւորս եւ զկարգադրիչս տօնի Յոբելեանիդ, որք երախտահատոյցք հանդիսացան վաստակողիդ եւ ծանեան ըստ Աւետարանին եթէ. «Արժանի է մշակն վարձու իւրոյ»: Խաչն փրկչական, Աջն անեղական եւ օրհնութիւն Մեր հայրական եւ հայրապետական անեղակաս ի քէն այժմ եւ յաւիտեան: Ամէն»:

Մկրտիչ Կարապիլուս Ա. Հայոց

ՅՅ Մայիսի 1903 ամի
 Խ. քս. տմարիս Խ. 2. Ծ. Բ.
 Ի հայրապետութեան մերում Ժ. ամի.
 Արարանն Մայր սպիտոյ Ա. Կրթիանի
 Ի վանդաւոսպատ
 Թ. 617

Բայց մասամբ մը շէնքի կահաւորման ծախսերէն եւ մասամբ մը պիւտճէի մինչեւ 1907 նոր բացերէն իբր 400 լիբայի պարտք մը կ'սկսի ծանրանալ Երամենի ուսերուն վրայ: Այդ պարտքը, ինչպէս նաև 1908ի Մարտ 10ի ջարդերէն առաջ եկած անպահովութեան եւ ծանօթ խուզարկութեանց պատճառաւ իբր 5 ամիս շուկան ու դպրոցը փակ մնալու երեսէն զոյացած խոշոր բացն եւս հազիւ կը զոցուին Եգիպտոսի Պետրոս Կարապետեանի 700 լիբայի նուիրատուութեամբ:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ. — Օսմանեան սահմանադրութեան վերահռչակումը (10 Յուլիս 1908) ոչ միայն ընդհանուր ոգեւորութիւն մը այլ եւ պահանջներու եւ պայմաններու ընդհանուր փոփոխութիւն մը առաջ կը բերէր նաև Վանի մէջ: Երամենան նոր բազմապիսի պահանջներուն գոհացում տալու համար, սահմանադրական շրջանը կ'ողջունէր գրեթէ կրկնապատկուած պիւտճէով եւ երկու տարի վերջ ուսերէնն աւաւցնելով իւր ծրագրի մէջ: Գիտական նորանոր գործիքներով գիտութեանց հիւղերուն աւելի մեծ մղում տալու համար, ամէն տարի նոր-նոր յաւելումներով դպրոցի պիւտճէն աստիճանաբար մինչև ներկայ 1913—14, երեսունըվեցերորդ շրջանը՝ 1600

ոսկիի կը բարձրանայ, կիսով չափ հազիւ ապահովուած սակայն:

35րդ շրջանի կազմը՝ պայծառապէս ի յայտ կուգայ 1913ի Մարտ ամսին վարժարանը այցելող օտար թղթակցի մը հետեւեալ յօդուածով. —

“ՄԻ ՄԱՐԷՔ ՀՈԳԻՆ”

«Թերահաւատ մարդիկ թող ասին թէ Հայաստանը կէս կենդանի է, եթէ արդէն վերջնականապէս կորած չէ. բայց ես ասում եմ ձեզ որ Հայաստանը կենդանի է եւ կը մնայ կենդանի...» Ես յիշեցի Հայ մեծ նացիօնալիստ՝ հանգուցեալ Մկրտիչ Խրիմեան կաթողիկոսի այդ խօսքերը, երբ դուրս եկայ աչազուրկ Համբարձում Երամենի դպրոցից՝ Վանում: 35 տարի առաջ՝ այսինքն Ռուս-թրքական պատերազմից անմիջապէս յետոյ, այդ խելոն աչազուրկ ուսուցիչ խորհրդով եւ նախածեռնութեամբ Վան քաղաքում կազմուեց ինտելիգէնտ Հայերի մի փոքրիկ շրջան, որ որոշեց որք երեխաների համար բանալ դպրոց-որբանոց: Ծնորդիւ գործի զլուխ կանգնած մարդկանց անձնագոհ եռանդին ու աշխատութեան դպրոցը սկսեց արագօրէն զարգանալ, բայց 4 տարուց յետոյ՝ թրքական իշխանութեան

կաակածամտութեան շնորհիւ՝ որքանոցը փակուեց եւ ընկերութիւնը ստիպուած դադարեցրեց իւր գործունէութիւնը: Այդ անյաջողութիւնը սակայն չընկճեց Համբարձումին. շատ նեղութիւններից յետոյ, նա անհատապէս ստացաւ տարրական դպրոց բանալու իրաւունքը: Այդ ժամանակից անցել են շատ տարիներ, փոխուել է շատ բան եւ երբ ես այցելեցի այդ դպրոցը ծեր աչազուրկ Համբարձումի՝ որ հակառակ ծանր փորձութիւններին, նիւթական զրկանքներին, մնացել էր նոյն երիտասարդ եւ վարվառն խոէախտոր, տեսայ որ փոքրիկ համեստ դպրոցը զարգացել դարձել էր ահագին (Վանի համար ի հարկէ) մի հաստատութիւն, որտեղ յուրք, եւրոպական իմաստով սկզբնական եւ միջին կրթութիւն են ստանում մօտ 375 երեխաներ:

Վենդանի շահագրգռութեամբ ես մի քանի ժամ անցուցի այդ դպրոցում դիտելով նրա ոչ հարուստ՝ բայց վայելուչ, ընդարձակ, լուսաւոր եւ մաքուր շինութիւնը, ներկայ եղայ եւ զանազան դասերի: Հանգստանալու մեծ դահլիճ, փոքրիկ բայց մըշտական բեմ՝ ներկայացումների համար, ուսումնական պիտոյքների հարուստ ժողովածու, վայելուչ գրադարան, եւրոպական լեզուներով հանդէսներ ու լրագիրներ՝ ու-

սուցչական խումբին համար, եւրոպական դպրոցի այդ արտաքին պայմանները՝ ինչպէս եւ նրա ներքին մտաւորական ոգին, նրա դաստիարակութեան ու կրթական գործի բացիծնալ հիմքերի վրայ դրուած իննելը, ստեղծուած է աչքի յոյսից զրկուած մի մարդու՝ Համբարձում Երամեանի բարոյական ոյժով:

Մնչպէս ես արդէն ասացի, այդ դպրոցի մէջ այժմ կրթութիւն են ստանում 375 երեխաներ եւ պատանիներ: Դպրոցի դասընթացքը 12 ամեայ է: Իւր ծրագրով նա բիշ բարձր է Ռուսական Պրօ-գիմնազիայից (բացի հին լեզուներից, որ այստեղ չեն աւանդուում). նրա պիւտոնէն 1100 օսմ լիրա է, որից միայն 600 լիրա գոյանում է ուսման թոշակներից:

«Համբարձումի դպրոցը ուշադրութեան արժանի է եւ նրանով, որ նա մինչեւ այս օր միակ դպրոցն է Թրքաց-Հայաստանում, որտեղ աւանդուում է որպէս պարտադիր առարկայ, Ռուսաց լեզուն: Մեծ հետաքրքրութեամբ որ յետոյ ուրախութեան փոխուեց, ես ներկայ եղայ Ռուսաց լեզուի դասերին՝ վարի եւ վերի դասարաններում (Ռուսաց լեզուն աւանդուում է 4 տարուայ ընթացքում): Ինձ զարմացրին մանաւանդ վարի դասարանի 12—13 տարեկան

երեսաները, որոնք առաջին անգամ անցեալ տարուայ Սեպտեմբերից սկսել էին սովորել Ռուսաց լեզուն: Հակառակ ուսուցման այդքան կարճ ժամանակին, նրանք բոլորն էլ վարժ կարդում էին ռուսերէն, կարողանում էին հայերէնի թարգմանել կարդացած բնագիրը, կանոնաւոր եւ անսխալ գրում էին գրատախտակի վրայ: Ի գարմանս իմ այդ դասարանին Ռուսաց լեզուն աւանդող Պ. Տ. Դասպարեանցը չէր սահմանափակուել այս յաջողութիւններով, այլ կարողացեր էր երեսաներին՝ որ ընդամէնը կէս տարի առաջ ծանօթացել էին կառարելապէս իրենց անծանօթ Ռուսաց գրագիտութեան՝ ներշնչել քերականութեան եւ ուղղագրութեան մի քանի գործնական գետելիքներ:

«Ընդհանրապէս պէտք է խոստովանել որ դպրոցի մէջ լեզուների (ռուսերէնի, ֆրանսերէնի, թիւրքերէնի եւ հայերէնի) աւանդումը դրուած է շատ լաւ հիմքերի վրայ: Մեծ ուշադրութիւն է դարձում եւ երեսաների ֆիզիքական դաստիարակութեան վրայ, որոնք շաբաթը ոչ պակաս 3 անգամ պարսպում են մարմնամարզութեամբ եւ զինուորական վարժութիւններով՝ ղեկավարութեամբ երիտասարդ հայ սպայի: Դժբախտաբար միջոցների պա-



Բրամիան վարժարանի Յաւուցեալեան խումբը

կասութիւնը թոյլ չի տալիս դպրոցի տեսչին՝ մարմնամարզարան շինելու՝ որ անհրաժեշտ է եւ որի մասին նա վաղուց երազել է:

«Եթէ Վան քաղաքի եւ նրա շրջակայքի հարիւրաւոր, հազարաւոր երեխաները իրենց պատրաստութեամբ գոյութեան պայքարի համար պարտական են այդ դպրոցին, ապա Հայ ժողովուրդը եւ Հայ եկեղեցին պարտական են նրան նրանով, որ նա եղել է տասնեակ տարիների ընթացքում միակ ազգային դպրոցը, որ յաշտութեամբ կրունել է եւ այսօր էլ կուռում է Հայ ազգաբնակչութիւնը փնացնող զանազան հոսանքների դէմ: Եւ Հայ ժողովուրդը պէտք է զնահատէ աչազուրկ ուսուցչի գործունէութիւնը եւ օգնութեան գայ նրան, որ դիտուարին եւ անդուլ պայքարի մէջ կորցրել է իւր անձնական կարողութիւնը, որ Ապրիլ Համիդի ժամանակ կրել է հալածանքներ եւ այսօր էլ հանդիպում է արգելքների եւ խոչնդոտների, զանազան հանգամանքների պատճառով: Ռուսահայերը, որոնց թանգ է ազգային գաղափարը՝ պէտք է օգնութեան գան դպրոցին, այդ նրանց պարտքն է եւ ես հաւատում եմ որ իմ ծայնը արծազանգ պիտի գունի: Ռուսահայերը չպէտք է մոռանան, որ տեղական Հայութիւնը ժողովրդական կրթական գործի համար տալիս է

այն, ինչ որ կարող է եւ ի վիճակի չէ աւելի մեծ զոհողութիւններ անելու: Հայ ազգաբնակչութիւնը իւր միջոցներով Վան քաղաքում պահում է 30 դպրոց, 5104 աշակերտներով (3200ը՝ տղայ եւ 1904ը՝ աղջիկ), տարեկան 5345 օսմ. լիրայի պիւտճէով: Բացի այդ, Վանի նահանգում կան 136 Հայ դպրոցներ՝ 6200 աշակերտներով (5500ը՝ տղայ եւ 700ը՝ աղջիկ), 2700 լիրա պիւտճէով: Ժողովրդական կրթութեան գործի համար ընդամէնը ծախսուած է տարեկան 8045 օսմ. լիրա, որից 300ը՝ նուիրում է Ամերիկական միսիօնարութիւնը, իսկ 378 լիրա՝ տալիս է կառավարութիւնը, 290 լիրա քաղաքի եւ 84 լիրա գիւղական դպրոցներին, մնացեալ ահագին գումարը վճարում է ինքը՝ Հայ ազգաբնակչութիւնը:

«Իրենց եկեղեցուն եւ վերջին ժամանակներս գլխաւորապէս դպրոցին պարտական են Թրքահայերը, որ զանազան ճնշումների մէջ անգամ չեն մարել իրենց մէջ քրիստոնէական եւ ազգային ոգին: Այդ թող գնահատեն Ռուսահայերը, թող օգնութեան զան այն մարդկանց, որոնք ոչ միայն կարիք ունին, այլ արժանի են օգնութեան»:

Ա. Օլգինիւ

Պետերսբուրգ Վեդուստի

№ 13.471 29 Մարտ 1913 թ.

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՅԱՅՏԱԳԻՐԸ. — Երամեան վարժարան արական է եւ ցերեկօթիկ: Յայտագիրը պատրաստուած է ազգային եւ պետական երկրորդական վարժարանաց ծրագիրներու բաղդատական ուսումնասիրութեամբ եւ քանիցս վերաքննուած՝ նկատի առնելով ժամանակի յարաճուն պահանջներ: Բաժնուած է երկու մասի, քառամեայ նախակրթարան, ուր առաջին դասարանը կ'ընդունուին 7 տարին լրացուցած մանուկներ, եւ ուսումնարան: Մինչ 1885, դպրոցը կ'ընթանար՝ ութ, ապա մինչև 1900՝ ին, այնուհետեւ մինչև 1913՝ տասնամեայ ծրագրով, վերջապէս այդ թուականին երկամեայ բարձրագոյն դասընթացք մը կը գծուի՝ վարժարանը իսէի կամ գոյէճի աստիճանին բարձրացնելու նպատակաւ եւ արդէն կը բացուի եօթներորդ դասարան: Կ'աւանդուին կրօն եւ եկեղեցական պատմութիւն, նոր եւ հին հայերէն, թիւրքերէն՝ նախակրթարանի չորրորդէն, ֆրանսերէն՝ ուսումնարանի առաջինէն, ռուսերէն՝ ուսումնարանի երրորդէն, ազգային, օսմանեան եւ ընդհանուր պատմութիւններ, աշխարհագրութիւն, բնական եւ չափական գիտութիւններ՝ վերջի հինգ դասարաններու մէջ թիւրքերէն եւ ֆրանսերէն եզուով, քաղաքական տնտեսութիւն, բարոյագիտու-

Թիւն, օրէնագիտական եւ երկրագործական ծանօթութիւններ, գեղագրութիւն, գծագրութիւն, երգ, մարմնամարզ:

Երամեան վարժարանը ունեցած է ցարդ մօտ 3000 քաղաքացի եւ զիւղացի աշակերտներ, որոնց զրեթէ ամէնքն ալ հայրենիքի մէջ իրբեւ արհեստաւոր, երկրագործ, ուսուցիչ, վաճառական, սեղանաւոր, փաստաբան, պետական պաշտօնեայ եւլն. դէրք մը ապահոված են իրենց համար: Հագիւ 100ի չափ սաներ հայրենիքէ դուրս կը գտնուին, մեծ մաս ի Պօլիս՝ վաճառական կամ պետական համալսարաններու մէջ ուսանող եւ ունանք՝ Եւրոպա եւ Սմերիկա՝ համալսարանական ուսմանց հետեւող: Երամեան վարժարանի կրթական յայտագրի նպատակն է եղած տոհմային ոգին եւ նկարագիրը մշակել եւ զօրացնել աշակերտաց մէջ ընդ նմին տալով լուրջ քաղաքացիական կրթութիւն: Վարժարանը եղած է միշտ անկախ ո՛ր եւ է ազդեցութենէ եւ զբաւած է Հայ հասարակութեան, կառավարութեան եւ օտարներու համակրանքը ու քաջալերանքը՝ ամբողջ 36 տարի:

Տեղական պայմաններու ներածին չափով դասեր կը բաշխուին մասնագիտական ուղղութեամբ: Իւրաքանչիւր ուսուցիչ շաբաթական առ առաւելն 24, իսկ կարգերը,

Նախակրթարանի մէջ 25—27, ուսումնարանի մէջ 28—33 պահ դաս կ'ունենան: Ներկայ 36րդ շրջանին ընդհանուր աշակերտաց թիւը 400ը կ'անցնի, մէկ-չորրորդ մասով ծրի, բաժնուած 11 հիմնական եւ 1 զուգընթաց դասարաններու վրայ, իսկ ուսուցչական խումբը կազմուած է 17 մնայուն եւ 3 այցելու ուսուցիչներէ: Դպրոցի մէջ կը գործածուին ամէն առարկայի նորագոյն ձեռնարկներ հայ կամ օտար լեզուներով, ինչպէս եւ գիտական առարկաներ, բարոյժաներ եւ բառարաններ: Աւանդուած չորս լեզուներով թերթեր, պարբերականներ, եւ բաւական ճոխ գրադարան մը կը նպաստեն ուսուցչաց եւ աշակերտներու զարգացման:

ՆԻՒԹԱԿԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ . —

Վարժարանի հասոյթի գլխաւոր աղբիւրներն են աշակերտաց վճարքները՝ իբր 60% լիրա, պատահական նուէրները՝ որոց քանակը կախուած է երկրի քաղաքական եւ տնտեսական պայմաններէն: Իբրեւ հաստատուն եկամուտ՝ կ'ստանայ միայն Նոր-Նախիջեւանցի Իվան-Պօպօվի կտակած 100 լիրայի տոկոսը (6 առ %) ի հաշիւ երեք որդեգիրներու, եւ վերջին 4 տարուայ շրջանին մասնաւոր աղբիւրէ մը տարեկան 100 լիրա: Նախորդ շրջանի 1100 լիրանոց պիւտճէի բացը գոցուեցաւ Պետերպուրկի Եկեղեցական

ճորհրդի, Աղեքսանդր Մելիք-Ազարեանի եւ Ռուսահայ մի այլ բարեգործի կողմանէ նուիրուած 1000ական բուլբի գումարներով: Ամբողջ 36 տարուայ շրջանին հայթայթուած եւ դպրոցի վրայ ծախսուած է հազիւ 12,000 ոսկիի չնչին գումար մը, ($\frac{2}{3}$ մասը թողակներէ եւ $\frac{1}{3}$ ը նուէրներէ): Ակիզբէն ի վեր աշակերտաց $\frac{1}{3}$ էն $\frac{1}{5}$ ը եղած են ծրի եւ շատեր՝ դպրոցէն նպաստընկայ: Ամէն տարի բացման հանդէսներուն, հրապարակաւ կը ներկայացուի վերջացող տարուայ հաշուեկշիռը եւ սկսող նոր շրջանի նախահաշիւը, հրատարակութեան տրուելով նաեւ մամուլին մէջ:

Սկիզբէն ի վեր ոչ մէկ տարեշրջանի համար նախահաշիւին պահանջած գումարները ապահովուած չլինելով հանդերձ՝ գործը յաջողուած է մինչեւ 35րդ շրջանը — թէեւ ոչ առանց ճգնաժամերու — վանեցի հայրենակիցներու, սաներու եւ հեռաւոր կրթասէր ազգայնոց, ինչպէս եւ կառավարութեան եւ օտար կրթասէր մարմիններու նպաստներով:

ԵԶՐԱԿԱՅԻՆԻԹԻՒՆԸ. — Երամեան իւր 36 տարուայ գործունէութիւնը նոր քայլով մը պսակելու համար, երկամեայ յաւելուածական դասընթացքով ձեռնարկած է արդէն իւր վարժարանը լիսէի աստիճանին բարձրացնելու, ինչ որ հրամայական պէտք մը

դարձած է, ստեղծուած հետեւեալ նոր պահանջներու բերմամբ:

Ա. Պետական եւ եւրոպական համալսարաններու մուտքը իւր շրջանաւարտներուն համար աւելի դիւրացնելու պէտքը:

Բ. Հնուգհետէ Հայաստանի մէջ հիմնարկուող օտար բարձր վարժարանաց հանդէպ՝ Հայ տոհմային կրթութիւնը աւելի զօրացնելու եւ ընդարձակելու պահանջը, առաւել կամ նուազ չափով օտարացնող եւ նոյնիսկ արտագաղթի առաջնորդող հոսանքները չեզոքացնելու համար:

Գ. Հայաստանի համար ծրագրուած բարենորոգմանց զործադրութիւնը Հայ տարրին աւելի օգտակար ընծայելու համար՝ Երեւանի Հայաստանի հոյիւն վրայ որակով եւ քանակով ըստ կարելոյն համապատասխան ոյժեր պատրաստելու ստիպողականութիւնը:

Դ. Եւրոպական դրամազուխներու եւ ձեռնարկութեանց, ինչպէս եւ օտար ամէն տեսակ մրձակցութեանց հանդէպ ընդ Հայր անհատական եւ տոհմային ուժեղ նկարագրով եւ հաւաքական ու անհատական նախածեռնութեան ոգիով օժտելու բացարձակ անհրաժեշտութիւնը: Համրկ է արդեօք շեշտելու թէ՛ Հայրաբախը քնայխարհի մէջ միացե կարելի է պահպանել, երբ հոյիւն վրայ բարձրացնել տունայիւն կրքոտրեալը մշակելով անոր

ընդունակութիւնները, և միևրպէս զայն օգտագործելու արդէն իբր տրամադրութեան ներքեւ ռեւեցած և նենկայիք միջոցները:

Չնայելով Վանի արդի տնտեսական աննախանձելի պայմաններուն, դպրոցը լիակի բարձրացնելու տոյն պահանջները և անոնցմէ բխող անմիջական կարիքները (շէնքի ընդարձակումը, նոր ուսուցիչները, գիտական պիտոյքները, գեղարուեստական և երկրագործական ուսմանց բաժիններու և գրադարանի հոխացումը, ընթացիկ շրջանի մօտ 700 լիրայի բացը զոցելով հանդերձ յաջորդ շրջաններու ապահովումը և վերջապէս տոնմային կրթութեան իբրև նախապայման՝ վարժարանին մանկապարտէզ մը ևս կցելու անհրաժեշտութիւնը), հոգալու պէտքերն են անա, որ կը հարկադրեն երամեանը, պանդխտութեան ցուպն ի ձեռին դիմել ամէն հայրենասէր Հայ անհատներու և մարմիններու օժանդակութեան, արդար ակնկալութեամբ թէ՛ ազգը պիտի գնահատէ անհատական նախաձեռնութեան ոգին մայր հայրենիքին բնիկ Հայ ժողովրդեան մէջ:

«Ազգային գրադարան»



NL0239140



57. 960

9001 D
9001
W B A W/pe

ՏՊԱԳՐ. Կ. ԵՒ Զ. ՏԷՐ - ՆԵՐՍԷՍԵԱՆ

Կ. ՊՈԼԻՍ